

Բայց օտարաց մեր ազգին ագահ ըսելուն դլաւոր պատճառներէն մէկն ալ՝ անտարակոյս մերոնց առուտուրի յարմար ու աչքաբաց լինելն է: Կտեսնեն որ Հայէն չեն կրնար ապրանք մը առնուլ՝ անոր կէս գնովը. կտեսնեն որ Հայը իւր վաստակին ու շահուն համար ամէն նեղութիւն սիրով կքաշէ, թէպէտ եւ աղքատ ալ չլինի, եւ առանց գիմացինը խարխրելու. իւր առուտուրը առաջ կտանի, կսկսին ըսել թէ Հայը ագահ է, փոխանակ ըսելու թէ Հայը իւր բանը գիտող է, լաւ վաճառական է:

Այս խօսքերով, գարձեալ կըսեմք, այն չէ մեր միտքն որ հաստատեմք թէ մեր ազգըն ալ պակասութիւններ չունի. կամ թէ մեր ազգին մէջ ամենեւին չեն գտնուիր ագահ մարդիկ. ոչ, արդարութիւնը կպահանջէ որ ազգասիրութեան հետ մէկտեղ ունենամք միշտ նաեւ անկողմնասիրութիւն եւ ճշմարտասիրութիւն: Մեր միտքը այս է միայն՝ որ հասկրցընեմք թէ չեմք կրնար ընդունել օտարազգիներէն ոմանց մեր ազգին վրայ քսած այս առելի մուրը թէ Հայերը ագահ են. ընդ հակառակն կփափաքիմք որ ճանչնան ամէնքն ալ այս ճշմարտութիւնս որ խիստ շատ Հայերու վրայ տեմնուած ագահութեան նշանները՝ նշան են նոցա գովելի չափառորութեանը, ինայողութեանը, չարքաշութեանը, խոհեմութեանն ու առուտուրի աչքաբացութեանը:

Թէ որ հարուստ Հայը չսիրեր գրաէն իւր հարստութիւնը ցուցընել, մանաւանդ արեւելք, ուլ չգիտեր որ անոր մէկ պատճառըն ալ՝ տիրող ազգերէն եւ իրենց քովերն եղած աւազակաբարոյ Քիւրտերէն ու Թիւրքմէններէն ունեցած վախն է: Ասոր մէկ ապացոյցն ալ այն է որ Օսմանեան մայրաքաղաքին ընակիչ Հայերը իրենց հարստութիւնը ծածկողներէն չեն, մանաւանդ քսան երեսուն տարիէ մը իվեր որ տէրութիւնը աւե-

լի հանգստութիւն ու համարձակութիւն արւատ իւր քրիստոնեայ հպատակներուն: Ընդ հակառակն կրնամք ըսել նաեւ ցաւով ուրբատի՛ թէ Պօլսոյ հարուստներուն մէջ շատ մարդիկ կան այժմ որ իրենց ունեցած հարստութենէն անգամ աւելի շքեղութիւն կոիրեն ու կծախսեն. միջակներուն մէջ այնպիսիներ որ հարուստներէն վար չեն ուզեր մնալ, աղքատներուն մէջ ալ այնպիսիներ որ հարուստներուն չըսեմ՝ միջակներուն ամէն հանգստութիւնը, ամէն փառաւորութիւնը, ամէն գրսի վայելմունքը ունենալու կաշխատին, ու թէ որ յանկարծ չկարենան նոցա համնիլ, սրտերնին կլոարի, գանգասաններով բերաննին կլեցուի, եւ իրենց վաստակէն աւելի ծախս ընելու մոլութենէն ետ չկենալով՝ օրէ օր աւելի ալ կաղքըսանան:

Ուստաստանի Հայոց համար գժուար է տակաւին նոյն բանն ըսելլը: Գուցէ ժամանակ մը գայ գժբաղդաբար՝ որ նոցա աղքատներուն մէջ ալ մտնէ այն անխոչեմ նմանողութիւնը հարուստներուն. եւ այն ժամանակն ալ շատ հեռու չերեւնար, վասն զի սկսեր է — գէթ Խրիմու եւ նախիջեւանի ընակիչներուն մէջ — եւրոպական վազանցուկ եւ դիւրամաշ զարդարանիքներու ու հազուստներու անաւեր զեղսութիւնը մտնել. բայց Թիվլիզ, եւ մանաւանդ Հայաստանի ներսի քաղաքները, տակաւին Հայերը իրենց խնայողութենէն ու խոհական չարքաշութենէն ետ չեն կեցեր, եւ շատ աղէկ կընեն: Մեղի կերեւի թէ լաւ է որ մեր ազգը ամէն տեղ ալ իւր հաւատարիմ ու անխարդախ առուտուրովը, չարքաշ աշխատաիրութեամբը, խոհական խընայողութեամբը, եւ ըստ տեղոյն առատաձեռն մեծանձնութեամբը իւր պատիւր եւ հանգստութիւնը պահէ ու աճեցընէ, քան թէ ագահ չըսուելու համար՝ զեղսութեան ու շուայլութեան մոլութիւններովը անհանգիստ, թշուառ ու գժբաղդ լինի:

ՆԱԽԱԿԱՆ

Խեղճ ու գըմբաղդ ըլլալու ես որ քեզ մարդիկ չընախանձին.
Դուն քու սըրտիդ հանգըստութիւնը մի՛ զոհեր նախանձուին.